

Ճնա առ կատարումն բանին ընթացուացէ :

Եւս քրմապետ որ նախանձայոյզ է,

Փութացուսցէ զոհելն . ապա զինչ արացես

Առ յարգելու զնոսա :

Կարէն .

Թարտ է թէ դիտասցես

Թէ կոյսն ընկերս ունի թագլեալս 'ի հրնանս'

Ահիւ Տըրդատասց , երեսուն չորս կուսանս :

Ես առ նոսա գնամ , զրանն յայտնեմ .

Եւ որպէս աղջկան հաճոյ լինել՝ դիտեմ .

Մուծանեմ 'ի պալատ զի՞ 'ի նոցանէ ,

Որ հաստատ լինել զնա յօրդորեսցէ .

Եւ այսպէս զերկուս շահիմ 'ի միանդամ :

Բարի թուի խորհուրդն :

Տիմաս .

Ուրեմն անդ ընթանամ :

Կարէն .

Ընկեր չինիմ :

Նորա երկընչին :

Միայնակ երթամ մերձ թագաւորին

Զոր ինչ նոր լիցի՝ դու զգոյշ լեր դիտել .

Եւ ինձ փութով քարտիզիւ յայտնել :

Գլխոյս վերայ , իշխան . իսկ այսպէս արա՝

Թէ հնարս ծածկեալ լիցէ 'ի Տըրդատասց :

Տիմաս .

Շարունակելի :

Ք Ե Ր Դ Ո Ւ Ա Ռ Ո Ւ Ն Ե Ր Գ Չ Ա Ր Ն Ե Ց Ի Ռ Յ

Ա Ր Կ Ա Ն Կ Ա Վ Ա Ն Ո Ս Ն Ե Ր Գ Չ Ա Ր Ն Ե Ց Ի Ռ Յ



Ս Ա Մ Մ Ա Հ Ի Ք

Ա.

Թափառական շոտ երկիրներ պըտըտեցի , չըխընտացի .

Զուր ջան ու անօգուտ վաստակ , միշտ ողբացի , չըխընտացի .

Դըժոխը կայ արքայութիւն կայ՝ մըտածեցի , չըխընտացի .

Կեանքըս մեզօք եմ անցուցեր , երբ յիշեցի՝ չըխընտացի :

Ո՞վ կոյս մաքուր , յաշխարհի մէջ ես միշտ լացի , չըխընտացի .

Տնս , զըթա ինձ ծաղիկ կեանքըս ծերացուցի , չըխընտացի :

Մայր զըթած ես , չըսուիր՝ թէ ես քեզ դիմեցի՝ չըխընտացի .

Տէ , իւընտացուր Պունկիանոսին , որ դին գացի չըխընտացի :

Բ

Անք մեղղըրեր, սիրելիք իմ, տէրուը շատ է, եաւ չըլամ մի.
Հոգիս զազբալի մեղքերով խիստ արատ է, եաւ չըլամ մի.
Հակառակ է աշխարհ ինձի, զիս միշտ կ'ատէ, եաւ չըլամ մի.
Իմ սուզու ու տըրտոմութիւններըս ով փարատէ, եաւ չըլամ մի.
Դէմ Աստուծոյ սուրբք կը հըբճուխն, անձըս եատ է, եաւ չըլամ մի.
Փափաքներով սիրոս է վասուեր, ցաւըս ատ է, եաւ չըլամ մի.
Ղունկիանոսին վէրբը, Սուրբ Կոյս, քո եարատ է, եաւ չըլամ մի.
Զեմ գըտնըւած սըրբունաց մէջ, բախտըս վատ է, եաւ չըլամ մի.

Գ

Ըսի. Ո՛վ Կոյս ամենօրհնեալ, սաստիկ սիրովըդ լըցուած եմ.

Ըսաց. Քիչ մ'ալ ապաշխարէ, ես ալ քեզի կարօտցած եմ:

Ըսի. Հատ են սըխալանքըս, ատոր վըրայ շըւարած եմ:

Ըսաց. Անթիւ մեղաւորներ յարբայութիւն մըտցուցած եմ:

Ըսի. Կը գողամ մահուանէս, կը սարսափիմ, խիստ հոգ կ'անեմ.

Ըսաց. Ատ հոգդ ինձի յանձնէ, չյիտեն թէ ես մայր գըթած եմ:

Ըսի. Ղունկիանոսն եմ, փէչէդ երկու ձեռօքըս բըռնած եմ:

Ըսաց. Յուսով հաստատ կեցի, քեզ կը վըրկեմ, ողորմած եմ:

Դ

Ըսի. Մայր սուրբը, ինձ ողորմէ, կարօտվդ ուշաթափած եմ.

Ըսաց. Խընդիրքդ հաճոյ եղաւ, սիրուդ վըրայ ուրախցած եմ:

Ըսի. Թէ Խիստ գեղեցիկ ես, տեսիլրով դէմքըդ տեսած եմ.

Ըսաց. Իմ ջերմեռաններուս՝ անճառ փառք ալ խոստացած եմ:

Ըսի. Թըշնամիքս հըզօր են, դառն աշխարհէս լեզուեցած եմ.

Ըսաց. Աչքըս քու վըրադ է, մի կարծեր թէ քեզ մոռցած եմ:

Ըսի. Ղունկիանոսն եմ, հոգիս քաղցըր մօրըդ նըւիրած եմ.

Ըսաց. թէ Դու եղիր անհոգ, ես ալ ընծադ ընդունած եմ:

Ե

Ճյայր ցանկալի, իմ փափաքըս թէզօք լըցուր, ժամանակն է.

Կեանքիս ետքի օրերն հասաւ, գութըդ ցըցուր, ժամանակն է:

Ինձ փըրկելու դառն աշխարհէ՝ ձեռքդ երկընցուր, ժամանակն է.

Անճառելի փառքերոն մէջ ինեղիս մըտցուր, ժամանակն է:

Անուշ ձէնըդ ականջներուս տիկ լըսկցուր, ժամանակն է.

Երանելեաց հետ զիս խսունէ, ուրախացուր, ժամանակն է:

Լոյս երեսըդ Ղունկիանոսին իշտէ տեսցուր, ժամանակն է.

Հոգիս քո սուրբ ձեռքովդ Ակ առ, յերկինք հասցուր, ժամանակն է:

Զ

Հասաւ Վերափոխմանդ օրը, ով սէր իմ, սուրբ Կոյս Մարիամ.

Վախտան է, կատարէ խընդիրքըս. գամ յաւիտեան հետըդ մընամ:

Մէկ սահաթ մը ցանկալիդ հէջ ըննար է թէ մոռանամ.

Իմ կարօտըս թէզօք լըցուր, որ ես ցընծամ, երջանկանամ:

Պայծառ գէմքը որ գէմքս կու գայ, ուշըս կ'անցնի, կը թալկանամ. Կարծեմ թէ աչքիս առջն ես. այս, Երբ տեսուդ արժանանամ, Պունկիսնոսն եմ, սիրուդ վառուած՝ այլ ի՞նչպէս համբերել կը ընամ. Սուրբ գալըստեանըշ կը սպասեմ, տէ՛, եկ չուտ՝ որ հոգիս քեզ տամ:

Է

Հըրաշալի գըթութեամբը՝ եղար, Մայր սոս ըր, գերահըռչակ. Հըզօր պաշտպանութեամբը՝ գու լեր եղկելուս թևապարփակ, Խըմած եմ, քեզ սիրահարուած, սիրուդ բաժակը անապակ. Բոլոր կեանքըս տամ, ընծայեմ, ըլլտմ մըտերիմ արբանեակ:

Հատ կը բաղձամ, շատ կը ցանկամ՝ թափեմ արունըս քեզ համար, Կեանքըս ցանկալուդ գըրաւեմ, ինչպէս քո սուրբ պատուուդ յարմար. Կարօտովդ ուշըթափ եմ, հոգիս չուտ յարքայութիւն տար. Որբ եմ կեցած աշխարհի մէջ, կեանքիս քաղաքն է աւերակ.

Ը

Դու նազելիդ, իմ պարծանքս ես, սիրտըս քեզնով կ'ուրախանայ. Գէմքէդ լոյս կը փայտառակէ, նայելու՝ աչք չի դիմանայ, Տեսուդ հայրան ովկ չի ըլլայ. ճառագոյթներ կը ցոլանայ. Սուրբ գըլուխդ է թագազարդեալ կերպ կերպ գոհարով գարգմանակ. Աքսորութիւնըս լըմնցու, ուղարկութեանս եղիր ընկեր. Հոգեվարութեանս առենը՛ Արգիդ քեզ հետ առ՝ ինձի բեր, Ըլլամ փորձանաց ապահով, միասին յերկինք ելենք վեր. Պունկիսնոսին չըրս կողմն առնեն հըրեշտակներ յաջ և յահեակ:

ՏԷՍՏԱՆՔ

Ա

Տառապեալ նեղելոց, տղրտմեալ եղկելեաց՝ Բերկաբեր բաժակ ես սուրբ Աստուածածին. • Դու բովանդակ բոլոր մարդկային աղդին Պարծանք, թագ, պըսակ ես, սուրբ Աստուածածին. Կենդանութեան կամուրջ, տեղի հանգըստեան, Աթոռ իմաստութեան, վարդ խորհըրդական, Յորդ գըթով սիրոյ լի առ ամենեսեան, Կինաց փրկանակ ես, սուրբ Աստուածածին: Ո՛վ գըթած և հըզօր, քեզ եմ ապաստան, Փարատիչ խաւարի, աստղ առաւօտեան, Եւ տիեզերապոյս արևէ նըման, Յոյժ գերերնակ ես, սուրբ Աստուածածին: Քև պայծառացաւ պիս մըթամած աշխարհ, Լոյս ես կուրաց, մոլորելոց ճանաւպարհ,

Գըթած ու ողորմած , ամենախռնարհ ,
Բարեաց օրինակ ես , սուրբ Աստուածածին .
Պատճառ ուրախութեան խընդութեան մերոյ ,
Տուր ինձ շընորհ միշտ զիս 'ի քեզ յանձնելոց ,
Կոյս անախա յըզութեամբ , ապաս յարասոյ ,
Մաքուր և յիստակ ես , սուրբ Աստուածածին :

Ողորմութիւնդ անբաւ , գըթութիւնդ անհուն ,
Յանձներ եմ զիս 'ի քո եօթէ վէրքերուն .
Թագուհի յիշուեցար մարտիրոսներուն ,
Խրբր նահատակ ես , սուրբ Աստուածածին :

Շընորհաց գանձերը քեզի են տրուած ,
Եղինիք ալ զըթութեանըդ յանձնուած .
Վարդագուն երեսրդ լուսով զարդարուած ,
Պայծառ ըսպիտակ ես , սուրբ Աստուածածին :

Մայր Արարշին Փըրկչին , մայր ըսպանչիլի ,
Արփիածածանչ ջահ անշիջանելի .

Դու անհատանելի և անխըզելի
Կապ սիրոյ անքակ ես , սուրբ Աստուածածին :

Կոյս արգոյ , իմաստուն , կոյս քարոզելի ,
Արդարութեան ճըմարտութեան հայելի .
Սաղարդափըթիթ և քաղցըր պրտղալի ,
Դալար բարունակ ես , սուրբ Աստուածածին
Իմ սըրտիս հովահար տարափ երկնային ,
Կըսկըծոտ վէրքերուս գեղ ըսպեղանին ,
Եարութ , զըմրութ , էլմաս , մարգարիտ անգին ,
Ռամի ըմպանակ ես , սուրբ Աստուածածին :

Երբ քեզ Նըրորդութեան քովը զըտցուցիր՝
Ախսարհ յուսով ուրախութեամբ լըցուցիր .
Ոչ Աստուած ես , ոչ մարդ . ինձ հիացուցիր .
Ուրիշ կերպ տեսակ ես , սուրբ Աստուածածին :

Դէմքըդ հըրալսալի , անձրդ պատուելի ,
Վերնոցն ախսրժելի , արբոց սիրելի .
Սկրովէ հողեղէն , ոչ հիանալի ,
Մարմնով հըրեշտակ ես , սուրբ Աստուածածին :
Հոգւոյն Սըրբոյ տաճար և բընակարան ,
Տիեզերաց գըշայոյ , երկնից ես իշխան .

Խաւարապատ սըրտիս քաղաքին վըրան :

Պայծառ արեգակ ես , սուրբ Աստուածածին :

Անմարմնոց գասերէն շատ վեր բարձրացար ,
Գովքըդ հըռչակելէն ով կըլլայ բէհզար .
Քեզի մըտածելէն հէչ չեմ կըշտանար ,
Ի՞նչպէս անուշակ ես , սուրբ Աստուածածին .
Հըրեշտակներ քեզ կը պատուեն գասէ գաս ,
Ո՞վ նազելի , արդէօք ուր տեղ ժուռ կու գաս .
Ողորմութեամբդ ինձ պատահիս ըռասստ գաս ,
Նըրիբեակ կըտակ ես , սուրբ Աստուածածին :

Բարեգործ ձեռքերդ ինձ համբուրել տուր զուն,
Որ է ողորմութեան գանձերով լեցուն.
Ինձի պէս խըղճալի մեղաւորներուն՝
Ար միայն քամակ ես, սուրբ Աստուածածին։
Սուրբ անունք հոգևուս վըրան է գըրուկ,
Քանզի ծառադ եմ ես, մարմինս ալ է քուկ.
Զայնըդ անուշ քաղցրը, ոռու ինըդդ սիրուուկ,
Տեղակի տատրակ ես, սուրբ Աստուածածին։
Սիրալիր կարօտով կյիշեմ անմոռաց,
Այլ ինձի քով համբերութիւն չըմընաց։
Անըման գեղեցիկ ըղբեզ սիրողաց,
Մեղրածոր փեթակ ես, սուրբ Աստուածածին։
Կ'աղաշեմ, կը ինդրեմ, թագուհի երկնից,
Զիս ալ արա սըրբոց հետ ուրախակից.
Բերդ ու պարիսալ, պարծանք քըրիստոնէից,
Բարձրը աշտարակ ես, սուրբ Աստուածածին։
Ես խիստ անտանելի ցաւերու տէր եմ,
Վասի այսորիկ յոյսը քեզ հաստատեր եմ.
Ի՞նչակա խեղճութիւնը դէմըդ չըրերեմ,
Անճարից ճարակ ես, սուրբ Աստուածածին։
Հիմայ ես կիւանդ եմ, ինձի ըըմբշկէ,
Հարէրէթը ըըլիւս սիրտըս կը զարկէ.
Աղքատ ախտածետիս գեղը դու զըրկէ,
Բըժիկ անըստակ ես, սուրբ Աստուածածին։
Ղունկիանուն եմ, կ'այրիմ դէմըդ տեսնելոյ,
Հոգիս պատրաստեր եմ քեզ ընծայելոյ.
Զուր ցուրտ մանրածաւալ սըրտիս պասքելոյ,
Դեղթափ օշարակ ես, սուրբ Աստուածածին։

Բ

Յանկալի ես սերովելից, Մարիամ,
Ես ի՞նչակա չըրբաշեմ կարօտ քո տեսուն.
Անըման ես 'ի մէջ կանանց կուսանաց,
Դէմըդ լուսազարդեալ, գեղեցիկ, սիրուն։
Գեղ նըման գեղեցիկ չ'ըլլար հըրեշտակ,
Գըլուիս սըրբունաց ես պայծառ անգին ակ.
Արդարիք դէմըդ կեցած մէկ մէկ արեգակ,
Կը փայլին կուսանք ալ կերպ կերպ գունըզգուն։
Սապրըս կըտրաւ, զի եմ քեզ սիրահարուած,
Թահ պըզարկուց ինքըս կուսիդ նըւիրուած.
Բըռնըւած եմ՝ մարմնոյ բանտի մէջ դըրուած,
Շուտով ազատութիւն մը տուր աս գերուն։
Խելքս առեր ես, մոռնալ ըդքեզ անկար է.
Սահաթ մ'առուջ իմ խընդիքըս կատարէ.
Տեսութեանըդ ըըրով հըրդեհըս մարէ,
Կ'երուիմ, չեմ դիմանայ քո սիրուդ հըրուն։

Ո՞վ հոգւոյս ցընծումը, երբ գըտնամք իրաք,
Յօզ երկնային ես, վըշացըս զովսրաբ.
Բանն Աստուած յըզացար, կուսութեամբ ծընար,
Մայր եղար դու ջիսուս փըրկի՛ մեր աիրուն,
Պարծանք ազգի մարդկան, փարատիչ վլշանց,
Յոյս փըրկութեան, անմահութեան դեղ կենաց.
Զըւարթ քաղցըր դիմօք՝ դարձիր յիս հայեաց,
Մաքրապարեա դիս նըմանցուր սըրբերուն,
Վերցուր ծանըր ծանըր մեղքերուս բեռը,
Դիր վըրաս քո չընորհաբաշխ սուրբ ձեռը.
Դարձուր իմ սաստկասառ սըրտիս ձըմեռը,
Հոտաւէտ ծաղկունքով անուշիկ գարուն:
Քեզ հարամէ է, ըսին, հարցուցի նէ ում,
Այս աշխարհիս զըւարձութիւն կերուխում.
Զիւնքի կարօտովդ եմ, նարդոս ու քըրքում.
Հոգով մըտիրսուքով չի գար աչքըս քուն:
Եղիր ինձ յարաժամ նախապահող դեղ.
Ի մէջ արքայութեան հրճուինք միատեղ.
Զիմբրդ չը կարօտիմ, ով չըքնաղագեղ,
Ծառ անմահ պըտղուն ես քաղցըր բերքերուն:
Մարդ թագաւորութեան բարձր աստիճանի
Հասնելէն մեծ փառք է՝ ծառադ անուանի.
Ան վախտն աշխարհ ինձի կու տայ երանի՝
Թէ որ թափէի ես քեզ համար արուն:
Տես, հայեցայ ու մաշեցայ տէրտովլդ,
Ի՞նչպէս խընտամ՝ որ չեմ գըտուեր քո քովը,
Անմահական քաղցըր անուշ հոտովը,
Ե՛կ, մօտեցիր աս խըղճալի եղկելուն:
Թէ և էօրս եմ եղեր՝ տոկալ տանջանաց,
Գո սիրուդ պողպատը յիս բոց բորբքեաց.
Ինձ ողորմիլ գըթալ, սուրբ կոյս, քեզ մընաց,
Խըղճա, մըխիթարէ, լըսէ լացըս դուն:
Խեղճերուն կը հասնիս լի բարիներով,
Կարօտըդ կը քաշեմ շատ տարիներով.
Անեղծանելի խաս ոսկի գըրերով.
Սուրբ անունդ ըլլայ միշտ իմ սըրտիս զըրքուն:
Պահէ սիրուս հոգին մաքուր, անարատ,
Աշխարհէս անվըտանդ ելնամ ու ազատ.
Ում ընկնամ աղաշիմ, ում անհմ ֆիրեատ.
Փեղնով պիտոր համնիմ երթանիկ բարուն:
Հըրաժարիլ մեղաց, վատ խոյքը թորկել,
Վիշտ, նեղութիւն սիրով ընկունիլ գըրկել,
Քեզ ընկնալ ճար գըտնալ ու անձը փըրկել,
Հոգին սուրբ էր Պունկիսնոսին տըւեց տուն: